

զորը : Վելէն է հոգւոյս ալեկոծութիւնը : Խղճիս վրդովմանքէն և սպատիս անհանգստութիւնէն : Այս իմ հոգիս եւս անհուն ծով մի է, որ երբեմն կը խաղաղի և երբեմն կ'ալեկոծի . իմ սկզբս անեղո երկնակամար մի է . որ երբեմն կը մժագնի և կը փաթօրիի և երբեմն աղեգակնաղարդ և աստեղաղարդ կը շողչողայ : Վիտքս արագահանս մի է . որ մի ակնքարթի մէջ իւր խորհրդածութիւնն բոլոր բեռներով կը պահաց և կը չափէ ավելի անսաներու անհուն տարածութիւնը : Այսպիսի մասիսհութեանց մէջ կը զգամ ես թէ՝ որչափի մեծ ստեղծած է զիս իմ Վրարիչը , բայց կը զգամ նոյնպէս թէ որչափի ինքնիքո կը նուառ տացնեմ ես երբեմն :

Յանդ փաթօրիի ծովք , թող որսաց երկինքը , չեմ սասանիր ես , եթէ կամիմ : Բայց թող ժպտի համայնքնութիւնը , ես կը սասանիմ , եթէ կամքս կորուսած եմ : Վհագին ծովք կարող չէ զիս ընկղմել և անունս անհետացը նել . բայց ես կարող եմ մնուացութեան մէջ թաղել իմ կեանքս և յիշառակա : Այս տեղն կը գուշակեմ ահա , որ որչափ մեծ և հզօր եմ , այնչափ անզօր և ակար , մեծ եմ հոգւով

և ակար մարմառվս , հզօր առաքինութեամբս և անզօր մոլութեամբս : Կը գուշակեմ որ Վրարիչն է , որ մեծ և հզօր ստեղծած է զիս . և ես եմ , որ կը տկարացնեմ զիս : Հետեւապէս կ'իմաստափեմ , որ ես Վասուծով միայն կարող եմ մեծ և հզօր մնուլ , Վասուծով միայն կարող եմ տիեզերաց իշխել , ծովք քննել , երկինքը զննել , ցամաքը չափել և ասհմանաւոր մարմնավս անսահման կեանք ունենալ : Ի՞նչ է անդնդախոր ծովք Վասուծոյ առջեւ եթէ ոչ կաթիլ մի ՚ի գուլք : Ի՞նչ է անեղո երկինքը , եթէ ոչ մոգաղաթմի . զօր Վասուծած երբ կամի՝ կը գալարէ : Բայց ոչ ապաքէն և ես Վասուծոյ պատկերն ու նմանութիւնն ունիմ : Վրդ՝ ով Վրարիչ , մեծութէն և զօրութեան մէջ պահէ զիս , մի թողուր ծովք պէս ալեկոծիլ , երկնքի պէս փոթորկիլ , երկրի պէս ցամաքիլ և զիշերուան պէս խաւարիլ : Դիտեմ ես և կը խասավանիմ , որ քեզմով միայն մեծ եմ ես և հզօր , քեզմով միայն ինչ եմ ես , իսկ առանց քեզ՝ ովնել :

4 Եկե 1869 :

Վիշտիւանին վրայ :

Ա. Ռ. Ա. Կ

Բ Ե Ր Ա Յ Ա Կ Ա Ն

Վը պատմուի թէ ատենով անասուններն անբան ,
Վէկտեղ գալով կը խօսէին իբր մարդիկ բանական .

Օձուն լւզուն շատ լու դիտէր մեր նախամայրը Եւան ,
Եւ Բաղամամիշուն խօսքին կուտար ուղիղ պատմախան :

Վանց նման տարօրինակ կան շատ բաներ պատմածած ,
Որ հին մարդիկ աս ամենուն ականատես են եղած ,
Վհա անանց մէկ պատմութիւնն իբր օրինակ հսու գքուուծ ,

Թէ անտունիք բնէ քաջութիւն բնէ յաղթութիւն են ըրո՞ծ :

Աղուեսն ու Գայլ մէկտեղ գալով խորհուրդ կ'ընեն մէջերնին :

Թէ բնէ կերպով կրնան յաղթել այն մեծ հսկայ առիւծին :

Եկաւը կ'ըսեն տանիք ձեռք ձեռաց ու ճար մ'ընենիք այս բանին :

Նեղունիք արիւն , զոհենիք մեր կեանիք ու ըլ վախնանիք բնաւին :

Ի՞նչու այսպէս անգօր տրկոր մենիք երեւնանիք իր աշքին ,

Անը քաջութիւն ըլ յայտնելով զօրացունենիք թշնամին :

Կոր նման շատ խորհուրդներ կ'ընեն շատ բան կը խօսին :

Եւ յաղթելու շատ հնարքներ ու շատ կերպեր կը խորհին :

Անանի ըլլոր , կ'ըսեն այս բոն , ըւր տանիք արջուն ու խողին ,

Թող գան անսնիք ալ միանան որ դէմ դնենիք իր ամին :

Ու լուր տալով , մէկ տեղ գալով գալունի կերպով կը խօսին :

Դոլոր մէկէն երդում կ'ընեն որ ըլ յայտնեն արիշին :

Աղուեսն յառաջ մօտենալով խրատ կուտայ ամենին :

Եկէք , կ'ըսէ , մէկ մը երթանիք և հարցունենիք Վիսովին :

Կորինիք բնչու ըզմեզ գերի ըրաւ այս չար գաղանին ,

Որ ըլ թողուր անասուններն ազատ կերպով արածին :

Ի՞նչու այսպէս ահով գողով պիտի շրջիմք շարաւնակ ,

Իր ոսկալի ճայնէն գողանիք , փախչինք , մտնենիք ծակէ ծակէ :

Թող կորաւի որ մենիք աղատ կերպով շրջիմք լոյն արձակ ,

Ու մեր կամքին ուղածին սկէս առնենիք ծախենիք համարձակ :

Դուցէ Վիս լոէ մեզի և ճար մ'ընէ այս բանին ,

Ու մեր մէկուն հրաման ընէ իշխող լինել ամենին :

Բայց թէ որ մեր աղերսանաց ականչ ըլտայ բընաւին ,

Ոի սիրտ , մի կամք , և մի մարմին զինինիք , յաղթենիք թշնամին :

Ամէնիքը մէկ խորհուրդ ըրած ելան գացին Վիսովին ,

Շոլորն իրենց կրած զգեանիքն մէկիկ մէկիկ սկատմեցին :

Ու երբ Վիս մոտիկ ըրաւ շատ բարկացաւ այս բանին ,

Ամէն ատեն ըրաւ անսնիք ձեր հետն անգամ թ կը վարաւին :

Այս բանն արգէն ես դիսանալով ձեղ ալ տուի զօրութիւն ,

Որ կարենայք յաղթել անսնց թէ ունենաք միութիւն :

Վացէք ուրեմն և միտյէք որ սասանայք յաղթութիւն ,

Թէ ծոյլըլլայք և բաժնուիք չեք ձեղ յինէն օգնութիւն :

Երբ լոեցին թէ միութիւնն է իրենց ուժն ու վահան ,

Թէ որ ջանան և աշխատին պիտի յաղթել կարենան :

Ար խօսքերէն բոլորն մէկէն սիրտ առնելով զօրացան ,

Եկէք ըսին երթանիք շուտով և յարձակինիք իր վրան :

Եղքարք եկէք , բառ աղուէն ձեզմէ յառաջ ես երթամ ,

Կայիմ ունի իր հետն ընկեր տեղն ՚ի տեղովիքն իմանամ .

Երբ միայնակ գտնեմ ծածուկ կերպով նշան մի ձեղ տամ ,

Եկէք ՚ի մէկ յարձակեցէք ու քաջ եղիք , ձեղ աեմամ :

Աղուեսն յառաջ անցաւ գնաց և գաշտ ու ձոր անդադար ,

Կը պըտըտէք կը որսներ ու գտնելու կը ջանար .

Արք հետուէն տեսաւ առիւծն որ միայնակ շուրջ կուգալ ,

Եշան տուաւ իր ընկերացն որ գան զինին քաջաբար :

Ական հասան բոլորն մէկէն ու չորս կողմէն պաշարած ,

Որ բռնցի և որ ժանեօք տուին չարին շատ հարուած .

Արիւծն ահեղ ձայնով գոչէր տկարացած ու նեղուած ,

Որ իւր ծառայ անասուններն գան օդութեան խումբ կազմած :

Բայց անասունք երբ լսեցին սոսկալի ձայնն առիւծին ,

Որ միշտ հասէք ինձ օգնութեան ո գոչէր ձայնով ահագին .

Ի՞նչպէս կրնանք վստահանալ ու մօմն երթալ կ'ըսէին ,

Ու իր քովէն բոլորն մէկէն անէծք տալով փախչէին :

Այսքան հարուած տուին գլխուն որ վեճիսարի մեծ մարմին ,

Բոլորն մէկէն մեծ քաջաւթեամբ կործանեցին զայն գետին .

Ուէ եւ իրենք ալ մեծ վերքի ընդունեցին նայն կէտին ,

Բայց վերջապէս միութիւնով յազմող եղան թշնամին :

Խոկ երբ գարձան պատերազմէն ուրախ զուարթ փառաւոր ,

Ակէք ըսին խորհուրդ մ'ընենք թէ ովլընտենք թագաւոր .

Այս բիւրաւոր անասուններն իշխաղ կ'ուզեն զօրաւոր ,

Որ չը կրէ պակողութիւն տկար եզզին եւ անզօր :

Դուն ովլ կուզես ըսին արջուն ընտրել մեղի թագաւոր ,

Խնձէն յարմար ովլ կայ ըսաւ որ հաճութիւն տամ անոր .

Ահա գեմքովս եմ ահոելի և մարմինով զօրաւոր ,

Արք զիս ընտրէք կրնամ ըլլալ անդութ և մեծ բռնաւոր :

Խողին անդին մէկէն ՚ի մէկ զոչէց ըլլար բընաւին ,

Այս չեմ կրնար հաճութիւն տալ ինձմէ ՚ի զատ ուրիշին .

Ա՛ս միայն, Ես կարող եղայ յազմել հակայ առիւծին ,

Դուք ալ տեսաք չէք վիսյեր իմ քաջութեանս ահագին :

Ազուէսն ալ շատ խօսքեր կ'ընէք համնզելու կը ջանար ,

Դլուխ եզզին պիտի ըլլայ կ'ըսէք խելք ու ճարտար .

Ուէ եւ մարմինով էք զօրաւոր և ես ձեզմէ եմ տկար ,

Բայց գիտութեամբ և հանձարովս մի միայն եմ ես յարմար :

Բայց արջն ու խոզն միայն իրենց անձին օգուտ խորհելով ,

Ա՛ս միայն, Ես կը պառային իրենց ուժին յուսալով .

Բոլոր վայրի անասուններն յարմար ատեն գտնելով ,

Ուզածնուն պէս կը խաղացին դատող սպառժալ ըլլալ :

Դարձաւ աղուէսն ըսաւ գայլին դուն ինչ կ'ըսես այս բանին ,

Դիտես որ ես էի խորհոզն ու մասածողն առաջին .

Աւաղ այնքան աշխատութեանս չը կայ գիտող բընաւին ,

Հիմա ասոնք ելեր մեզի տիրող ըլլալ կ'աշխատին :

Բնչու համար մենք զինեցանք և յազմեցինք թշնամին .

Որ ազատինք գերութենէ ու տէր ըլլանք մեր անձին .

Արկար ատեն անհոգութեամբ գերի էինք առիւծին ,

Աշատ ըլլանք այսուհետեւ, ըլլանք ծառայ ուրիշին :

Ասոր նման խելմը խօսքեր մէկզմէ կու խօսեցան ,

Եւ ուխտ ըրին իրենց անձին որ աշխատին միանան .

Աշան գային արջուն խօզին ու շատ բաներ խօսեցան ,

Որ չը վկան մէկմէկու հետ այլ մէկ հնարին մումուն :

Ի՞նչու համար ըստ աղուէսն մէկմէկու դէմ կը զի՞նիք ,

Ո՞թէ բռնիք պիտի տիրէք , ու առիւծին նմանիք .

Դիտցած եղիք , որ անասնոց դուք ատելի կը լինիք .

Ու ձեզ դարան կը պատրաստեն , որ դուք շուտով կորսուիք :

Ակէր ուրեմն , երթանք կրկին և հարցունենք 'Դիտսին ,

Ասյինք օրո՞ւն կուտայ հրաման իշխան լինել ամենին ,

Երբ լսեցին բոլորն մէկէն շատ հաւնեցան այս բանին ,

Երթանք ըստենք նայինք թէ մլ արժան է այս պաշտօնին :

Ամէնքն մէկէն գնացին շուտով և հարցուցին 'Դիտսին ,

Ասյինք օրո՞ւն կուտայ հրաման գլուխ լինել ամենին ,

Ավագինք յիմարներ , ըստ Դիտս միթէ մոռցայք առիւծին ,

Չեզի ըրած բռնութիւններն և զրկանքներն առաջին :

Այսուհետեւ չըլայ ձեր մէջ տիրող կամ պէտ բնաւին ,

Թէ չէ շուտով մեծ բռնաւոր կ'ըլայ նման առիւծին .

Պէտք է յիշէք որ դիւրութեամք ըստալեցիք թշնամին .

Հիմա կրկին կը փափագիք գերի ըլլու ուրիշին :

Աւասիէ վերջ միայն օրէնքն ըլլայ ձեզի կաւավար ,

Որ ճանցունէ ամեն մէկուն իրաւունքներն հաւասար ,

Ոիշտ ջանք ըրէք տկարներուն խնամք տանել հայրաբար ,

Արդարութիւնն ու իրաւունքն իշխեն ձեզի տիրաբար :

Ինչպէս կ'ուզէք որ ուրիշներն ընեն ձեզի լաւ թէ վատ ,

Դացէք դուք ալ մէկզմէկու նոյն բանն ըրէք անընդ հատ :

Ու սիրեցէք միշտ մէկզմէկ իրուն եղաքը հարազառք ,

Որ երջանիկ ըլլայք ուրախ զուարթ հանգիստ և աղատ :

1870 Յունիոն 10

Կարապետ Անդրեանեան

Արքիեպիսկոպոս :

ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՀԱՅՈՒԹԻՒՆ

Արդ երրորդ նուագ
Եշարագուշակ ,
Որ սեւ սեւ ամսկեք
Դու փոթորիկներ
Բու դէմբըդ սիրուն
Պահեցին հեռուն :
Եւ մեզ ալ անգութ

Տեղացին կարկուտ ,
Լացինք օրերով
Զկայր սէր գորով .
Սգացինք առատ
Զրբին արդար գատ :
“Դարձուցէք հիմիկ
Շանք , մեր աստղիկ” .